

ԹՈՔԱԽՏԱԽՈՐ ՇՈՒՇԱՆԻԿԸ

Ամենագէտ բայց շատ տգէտ ծնողքի մը դուստրն էր Շուշանիկը որ սև հողին յանձնուեցաւ Ծաղկազարդի Կիրակին։ Շուշանիկը խամրեցաւ երր գարնան նախօրեակին չուշանները նոր սկսեր էին բացուիլ։

Բիւրաւոր հայ Շուշանիկներ այսօր կան ու վաղը պիտի չուեն զեռ իրենց գարունը չուլորած։ Թոքախտաւորներն են անոնք, հարիւրներով, որոնց մէջ կ'երեան ազնուականը և խոնարհը, ուսեալը և տղէտը, մեծատունը և աղքատը…

**

Բնկերութեան բարձր խաւերուն մէջ ապրելու կը ձգտէին Շուշանիկի ծնողները։ Դեռ վեց ամսուան չեղած իր մօր ստինքներէն ծորող զուլալ կաթէն զրկուեցաւ և կովը կաթով դիեցուեցաւ։

Ինչո՞ւ այս փոփոխութիւնը… Պըչրասէր մօր ազատ խոյանքին… արգելք էր մանկան ստինքով դիեցումը. ուրեմն կովը օդնութեան կանչելու էր։

Շուկայի վարակուած կաթով կ'աճէր Շուտանիկը որուն դիրուկ բայց գալուկ թուչերը, քառակուսի գանկը, ծուռ սրունքները, անկանոն բուսած ակուաները և վզին վրայ շօշափելի գեղձերը, գորտերը յիշեցնող լայն և փքացած որովայնը, նեղ և աղաւնիր կրծքին նմանող կուրծքը, բաւական էին վատառողջ մանկան մը երևոյթը տալու անոր։

Ատեն ատեն կը հազար Շուշանիկը, անոր մետաղային հաղը պաղտութեան կը վերագրուէր և գալուկ դէմքը քիչ մը անարիւնութեան։ Հապա վզին խօլերը, ոչի՞նչ, երեխաներու յատուկ երևոյթ մը… Այսպէս բժիշկի մը դիտող աչքերը միայն կրնային գուշակել կրծքին մէջ չնշափողերու վրայ կուտակուած գեղձերը որոնք կովու կաթին մէջ վխտացող թոքախտի մանրէներուն համար յարմար բոյներ էին գարձած։

**

Անցան տարիներ և Շուշանիկը չափահաս եղաւ, նիհարակագմ, բարակ գիծերով և գալկաղէմ օրիորդ մը որուն նեղ ու տափակ կրծքին յոայ լեցուն և հրապուրիչ ստինքներ կը դժկամակէին

բուսնիլ և աճիլ։ Առողջ և կայտառ կոյսի մը յատուկ կանոնաւոր դաշտանն ալ չօրհնեց Շուշանիկի արրունքը։

«Արբունքի նոր հասած է, կամաց կամաց կը կանոնաւորուի» խորհեցան մեր ամենազէտ ծնողները և հեռու կեցան թիշկներէ։

Շուշանիկին փայլուն աչքերը ուշիմութեան, երեկոյեան դէմ անոր դաւկաղէմ թշկներուն շառագունիլը ամօթխածութեան, իսկ գիշերուայ պաղ քրտինքը օդերուն տաքութեան ու առաւօտեան չոր հաղը և երբեմն ալ խուսի արտաքսումը գիշեր ատեն անոր բաց պառկելուն կը վերագրէին։

**
**

Ծնունդի ատենները ուշ ատեն պարասրահէ վերադարձին Շուշանիկը մսեցաւ ու ամբողջ գիշերը հազաց։ Առաւօտեան դէմ ուշաթափ խոր քուն մտաւ, բայց անողորմ քրտինքը շուտով արթնցուց զինքը։ Աճապարանքով հագութեցաւ և նախաճաշի համար ձաշսրահ փութաց իր պաշտելի ծնողաց հետ սեղանին մասնակցելու համար։

Դարձեալ հաղը բռնեց . . . ու ահա՛ անխուսափելին պատահեցաւ, թոքերուն մէջ երակ մը պայթեցաւ ու բոսոր արիւնը սկսաւ հոսիլ առատօրէն . . .

«Վա՞յ զաւակս . . .» պոռաց բժիշկներու չ'հաւատացող մայրը և տասնեակ մը բժիշկներու հեռախօսեց և աղերսալից աչքերով սպասեց անոնց խորհրդակցութեան արդիւնքին . . .

Բժշկական խորհրդակցութեան պէտքն իսկ չ'կար. ակնյայտ կ'երևէր ախտաճանաշութիւնը . . . յառաջացած թոքախտ . . .

Անցան ամիսներ և ծաղկազարդի կիրակին մեռաւ Շուշանիկը։ Մանկութեան շրջանէն սկսած հիւծախտը՝ չափահասութեան շրջանին մէջ յաղթանակը տարած էր, խամբեցնելով մանկամարդուհին։

**
**

Ծնողներու կողմէ քիչ մը ուշադրութիւն, քիչ մը խնամք. ժամանակին ըլլալիք բժշկական քննութիւն մը, կանոնաւոր կեանք, բացօղեայ պտոյտներ, մաքուր օդ և լաւ սնունդ կրնային փրկել այս մատաղ կեանքը, բայց . . .

Պօդըն.

ԲԺ. Ա. Ս. ԱԲԷԼԵԱՆ